

18502

Chippewa

U.S. pt green-
wing

Springfield

1814

891. 99

K - 42

21 JUN 2005

19 NOV 2010

ՍԵՐ ԹԷ ՏԱՐԱՊԱՆՔ

(ՆՈՐԱՎԵԿՊ)

ԱՀՐԻՄԱՆ



ԳԻՆ 50 ՓԱՐԱՑ

ԱՐԴ

891.99

Q-42

1914

ՏՊԱՐԱՆ Շ. ՄԻՐՅՈՒՋԻՉ

ՏՐԱՊԻԶՈՆ

Q-45.02.2013

18502



ՍԷՐ ԹԷ ՏԱՌԱՊԱՆԻՔ

Մօռաւորապէս տարի ու կէս առաջ, նոր գարնան
արևոտ օր մը. Պօլսոյ թագսիմի թաղապետական
պարագին մէջ շրջադայած պահուս, ուշադրութիւ-
նը կիյնար երիտասարդի մը վրայ, որ խնկած ծղճէ
թիկնաթուփ մը, աչերը ձեռքը բռնած թերթին յառած,
բայց կարգալէ աւելի՝ տարուած էր խչոր շատ խորին
մտածումներով. և կը խոկար ո՛վ զիտէ ինչ դառն
երազներէ յուզւած ու զգլիսած: Իրեն համար կարծես
աններելի էր նայիլ այն խուռն ոգեստութեան,
զեղուհներու այն խմբակներուն հողեզմայլ, ու ոնք
շուրջդ կը վիստան ժպտուն ու զուարթ: Ան՝ մինակ կը
գոհանար գաւաթ մը զարեջուրով, որ մերթ ընդ
մերթ շրթներուն կը տանէր, առանց ա՛ֆելը վեր
բարձրացնելու. և արդէն կարելի կը լլար կարգալ իր
սիրտը՝ որ այդ գարեջուրէն մինակ կը սփոփուէր ու
կը զովանար: Կեանքի ամէն զառնութիւն կարծես թէ
ըմպեր էր ան, ըմպեր ու զինովցեր. և վիշտը՝ իր
չութեանն տիրացեր, իշխեր էր....

Երիտասարդներ ու օրիորդներ կը սահին քովե-
քէս, թաւուաներու և զեղածածկ կանաներու տես-



քէն հմայուած : Կեանքի ցուցադրումն է հսու . խըրախանքին հետ թախիծ , և փառքի հետ զառնութիւն : Վերջալոյսը կը մարմբի . հիացիկ վասփորը կը համբուրուի արելի վերջին ճառագայթներուն հետ . և ափերէն վեր պալատներն ու անտառները՝ իւ ենց անհրժան տեսարանը կը պարզէն :

Քանի մը շրջան կը նեմ , ու միշտ զինք կը դառնեմ նոյն դիլքին մէջ , անշարժ , անխլիտ . յանցաւոլի մը պէս ամօթխած , և հիւանդի մը պէս տժդոյն : Ո՞վ է ան , կամ ի՞նչ է ան վիշտը , որ կտոր կտոր բրած է կուրծքը յաղթանդամ ջրւանի մը , որ բացած է անոր առջեւ գարագլուխ մը՝ դառնութեան և յուսանառութեան , գարագլուխ մը՝ որ ստեղծած է իր շուրջ միայն ու միմիայն խոկմունք , երազ , և ուրիշինչ :

Զդացի որ կեանքի դժբախտ զաւակն էր ան . . . :

*

**

Եւեկտրականութեան լոյսերը կը վասին : Թագսիմի հրապարակը լի է խուսն բազմութեամբ մը , և պարտեզը հետզիւետէ կը դատարկուի , ասպարէզը թողլով միայն այն գեղուհիներուն՝ որոնք անիծած են բարոյական կենցաղը , ընտանեկան սրբութիւնը , և սոնի ծիծաղ մը շրթներուն , կը սլքան դէս ու դէ՞ նոր որսէր ձեռք բերելու : Ծառելու հովանիին ներքին ցած սիրաբանութիւնները կը սկսին : Հակառակ անոր՝ որ ճաշի ժամը հասած էր , սակայն չէի կրնար բաժնուել , առանց մասելու այն երիտասարդի կեանքին մէջ , հասկնալու անոր վիշտը , ու անոր ինքնութեանը վրայ գաղափար մը կազմէի :

Դեռ հսն էր : Գարեջուրի պարզուած զաւաթը

դրկին կը գրիբար : Մեկնելու ոչ մէկ արամազըութիւն կը գանէի իր մէջ : Հետաքրքրութիւնս կը շատնայ . և աթու մ'առնելով՝ կը զետեղուիմ իր մօտակայ սեղաններէն միոյն վրայ : Իրմէ աւելի այժմ ես է որ կը տանչուիմ , և կը մտածեմ : Ժամանակը կը սահի : Ետեւ կը պարպեմ զաւախները գարեջուրին : Զամլընայի բարձունքներէն լուսնայ ցոլքերը կիշյան իր ձաւկոյն վրայ խոռվայոյզ , և համբերելէ յազնած՝ կը հաւաքեմ համարձակութեան ամրող ոյժերս , և կը քաննամ իրեն :

Կարելէի է ձեր ծանօթութիւնը վայելել պարսն .

— Կարծեմ ծանօթութիւնս նոր չի պիտի վայելես . Զէ որ մենք հին բարեկամներ ենք . այդպէս շուշտ կը մոռնաս քու հին յիշատակները , որոնց մէջ մեծ տեղ ունիմ ես անշուշտ :

Ո՞վ էր ան արդեօք , որ նախապէս խոկ իմ բարեկամն է եղեր , ու այդքան մտերիմ շեշտերով մօտեցաւ ինձ , երբ ես իր մէջ ծանօթի ոչ մէկ նշոյլ կը դանէի , ու այնքան ակնածանքով կը մօտենայի ինձ : Եսա դիտեցի , բայց անկարելի էր ճանչնալ զինք ,

— Դժբախտաբար , չեմ կրնար յիշել ձեր բարեկամութիւնը՝ որը այնքան քաղցր ու հաճելի է ինձ :

— Ա՛ն բարեկամս , այնքան փոխուած եմ , կեանքի գաննութիւնը այնքան արորեր է զիս , որ իրաւունք ուժուած չի ճանչնալու : Յի՛շէ Ատա — Փազարի երկարուցու մէջ մեր միատեղ ճամբորզութիւնը . միշէ Պիլէճիկի թրքախօս ժողովրդին հետ մեր անցուցած երջանիկ վայրկանները , յիշէ՝ եալօվայի չերմուկներու . և Պարտիզակի կանչազգեղ ծոցին մէջ , մեր բարձրակամական սերտ յարաբերութիւնները , և պիտի ճանչնաս զիս . պիտի ճանչնաս մէկը՝ որը քու հոգւոյ ընկերն է եղեր երկար ատեն , և այսօյ քեզմէ հեռու ,

մատնուած է այս դասն ու սրտակեղեք իրականութեանը :

Պիտի գլկէի զինք, պիտի համբուրեի իր ամգոյն ճակատը. ա՛ն որքան փոխուած էր ան, իմ մտերիմ ընկերը, որը երկա՞ր օրերէ ի վեր կորուեր էր, և ոչ մէկ լուր ունէի իրմէ :

— Ճանչցայ, ո՛վ անգին ընկեր. բայց ինչպէս կարելի է ճանչնալ, երբ վարդագոյն այտերուդ տեղ այժմ կը տեսնէի ցամքած ու գունաթափ կաշի մը լոկին նիւծիղներուդ ու խայտանքիդ. փոխարէն՝ կը տեսնէի քեզ չը ապատուած թափիծներէ ու վիշտաւ. անմեկին: կը տառապիմ սիրելիս, քեզ տեսնելով այս տրխուր իրականութեան մէջ. կը փափաքիմ իմանալ ձեր տուայտանքը՝ այնքան մեծ, և այնքան դառն ու անօրինակ

— Մի՛ քրքրեր իմ վէրքերս: Ինձ համար կեանքը անէծք մըն է այլես, և աշխարհը՝ պարզ ունայնութիւն: Թո՛ղ որ տապկուիմ իմ վիշտերուս ճետ, մինչև անչնչանամ, մինչև դադրի բարախումը այն կուծքիս՝ որոյ տակ լցուն է տուայտանք ու թափիծ, և որը մաշեր է վէրքերէ ու խոցերէ բգկուած: Թո՛ղ զիս իմ մենութեանը մէջ խոկալու լոին: Մի՛ բաղձար որ քեզի խօսիմ այն յիշատակներէն՝ որոնք իմ սրտը ու հոգւոյ ճետ կապուած են. Սուեն պէտք է, պատմելու համար այն զրուագները միայն՝ ո՛ոնք զիս այս զրութեանն են ենթարկեր:

Կախեց զլուխը, և տղու մը նման իր հեկեկանքը՝ արդէն պատկերացուց այն՝ ինչ որ պահուած էր իր հոգւոյն խորքը :

— Միթէ կը դանաս խօսիլ կեանքդ, մէկու մը որը կը հետաքրքրուի քեզմով, որը կը տանչուի, տեսնելով քեզ այսօր յեղացրջուած, յուսահատի և ընկե-

ձուողի մը գիմակը հագած:

— Մի՛ բարկանար. փափաքիդ զոհացում կուտամ:

* *

Խոր հառաջ մը կ'ըլլայ իր յառաջարանը ու ձեռքը տարած ճակտին, կը բանայ գունատ շրթները և կը սկսի:

— Ի՞նչ պատանի էի, զաւաոի մէկ անկիւնը ինչ կած: Նախնական կրթութիւնս առնելէ յետոյ, հակառակ անոր որ հայրս կօշկակար էր և նիւթեական միջոցներէ զուրկ, այսու հանդերձ իր մէջ զարգացած մարմաջը հանդէպ յառաջդիմութեան, սահմացին զինք որ Պօլիս զրկէ զիս, աւելի լայն տապարէցներ ընդդիկելու համար: Ծնողըիս միակ զաւակը ես էի. ո՛չ քոյր, ոչ եղբայր. անոնց խո՛ր ծերութեան միակ միսիթարանքը պիտի հեռանար իրենց զրկէն, և կարելի չէ երեակայել այն սուզքը որ կը թառէր մեր տանը վրայ, իմ մեկնումիս օրը երբ վերջին հրտակչողը կուտայի այն վաստակաւոր հօրու՝ որոյ քրբախնքովը կշացեր էի, և այն քաղցրագորսվ մայրիկիս՝ որոյ ծունդերու վրայ մեծցեր էի, խմելով իր ծիծերէն հոսող անուշ կաթը հեղասահ: Պօլիս եկայ, զըպացական շրջան մ'անցնելէ վերջ, հայրս փափաքեցաւ որ արձակուրդս իրենց մօտը անցնեմ, և մեկնեցաց ոյլենիք, ուր ճամբան դասայ ձեզ, և եւկար օրեր անուշ ընկերականութիւնը վայելեցի: Դուք հեռացաք այդ միջավայրերէն, և հազիւ քանի մ'անզամ իրարու ճետ թղթակցելու բարեբախտութիւնը ունեցանք, արդէն զրկուեր էի այլես քաղցր ու լնկերացին առղերդ կարդալէ: Կրկին անդամ Պօլիս վերացարձայ, շաբնւնակելու դպրոցական ընթացքս, բայց

աշխանը կէս չըրած, տարբեր միտքեր ծնունդ առին մէջո, և թողուցի վարժարանը, ու սիրեցի նետուիլ գործի ասպարէզին մէջ: Վաճառականի մը քով գըրագրութեամբ զբաղիլ սկսայ պղտիկ ոօծիկավ մը Հայրս լուր չունէր իմ ինպնագլուխ գործունէւաթիւններէն, և կը կարծէր որ ես կրկն իր բաղձար շամարելի ճամբուն վրայ եմ, անշուշտ կոթնած իմ խաբուսիկ նամակներուն, զորոնք շաբաթէ շաբաթ իրեն կը փութացնէի անդադար: Դժբախտ օր մը, կը ծանօթանացի օրիորդի մը հետ, այնքան նազկիլի ու քնքոյ, որ վայրկնապէս զբաւեց սիրաս, ու այլեւ ես սիրյ սարուկը եղայ, սրտով, հոգւով ընկճուած և Միայն սիրաս կը վասէր իր սէրով, ու հոգիս կը տանս ջուէր ամէն վայրկեան, այնպէս որ այդ դիրքս տուաւ վաճառականին զիս հեռացնել իր խանութէն, և ատկէ աւելի՛ զբել հօրս այն ամէն դադանիքները՝ որոնց տեղեակ չէր ան: Ես բարկութեամբ մը զուլ աւելայ զբասենակէս, ու աւելի ալատորէն շաբունաւ կեցի իմ սէրս, տանց զստեր ոչինչ յայտնելու: ... Ամբոնէր անցան, սէրը սկսաւ մաշել կուրծքս, և պէտք եղաւ իմացնել իրեն: Եւ ստացայ ժխտական պատասխան մը, զոր երթէ՛ք չի յուսար: որովհետեւ ապրեր էի իրեն հետ երկար ժամեր իր տանը մէջ, իր ծնողքին մ'ուրիմ բարեկամն էի, և քանի քանի անդամ այս ու այն կողմ միասին պատեր էինք: Ա՛հ իմ այդքան բորբոքուած սիրոյ ի փոխան, դաման տաւութիւն մը ցոյց տուաւ ան: քանի ինք իր պին սիրահարուած է եղեր Անգլիացի պարոնի մը վրայ և անոր հետ շատ մօտէն չփման մէջ է եղեր, ու այդ բոլորին ես անծանօթ էի, և գալտնիքներ էին ինձ համար: Բարեկամութիւնս հետզետէ սկսայ խղել: Հայրս երկա՛ր նամակները կը բաղձար վիշ

իշենց մօտ տեսնելու համար այն կարուր որ երեք տարիէ ի վեր կը ծանրանար իրենց սրտին կը խոսանար զիս ամուսնացնել: կը խրատէր որ իր օճախը կանգուն պահելու համար, երթամ իր թեւերուն տակ թառելու . . . : Բայց ամէն ինչ զուր էր ինձ համար, սէրը շատ խոր բոյն դժած էր կրծքիս տակ, և զայն մտքել անկարելի էր: Աղաշանքի և խրատական նամակներու կը յաջորդէին բարկացոտ նամակներ, որոնց մէջ ի միջի ալլոց կը բար հայր, Անկնձ ենց ուղի, որ քար ու հանդ դրի իմ դրաւոր օնախը, եւ փոխան ծերունի ծնողիդ միմիրաւանք դադանալու, բոլորցիր որ անոնք մեռնին աշխերնին բաց, եւ սրտերնին արխեն: անէ՛մ ենց անէ՛մ . . . Դրութիւնս անտանելի կը դառնար: Ինքնիրմէս ելած էի: Սիրտս կտոր կտոր կ'ըլլար: Մէկ կողմէն հօրս անէծքը, միւս կողմէն սիրուեւոյս տաելութիւնը: Է՛հ, պէտք էր հեռանալ այդ անիծուած միջակայրերէն, որոնք իմ կեանքս դասնութեամբ օժեցին, պէտք էր հեռանալ, նոր աղէաներու չենթար կուելու համար: Գործերս շակեցի: և ճամբայ ինկայ դէպի Ամերիկայ, տան մ'ալ գործարաններու ծուխէն մաշուելու համար . . . : Երեք տալի Ամերիկայ ապրեցայ: Բաւական դրամ կը գտնուէր քսակիս մէջ, Ֆիբ զիքական ոյժերս կը պակսէին: Փափաքեցայ փոխել միջավայրը, և Մարտիխա վեւաղարձայ: Հազիւ երկու շաբաթ կ'անցնէր նոն համնելէս, երբ սրճարանի մը մէջ կը հանդիպէի ծերունի մարդու մը, ճիշտ այն դրութեանը մէջ՝ որուն քիչ առաջ ես էի մատնուած: Քեզի պէս ես ալ հետաքրքրուեցայ անոր թշուառութեամբը, և զես երկու բառ չ'արտասանած, զեր տուաւ աշեցը, ու յանկարծական ուստումով մը զղիս փաթթուեցաւ, ու նուաղկոտ ձայտով միմնջաց, — Որդի՛, որդի՛, ա՞յդ պէտք էր Անէր արդիւքը

այն զաւկին, որոյ համար այդքան աշխատեցայ: Ես կը մեռնիմ իմ բնաշխարհէն հեռու, իմ առևնէս կարու, բայց գոհ եմ՝ որ կը մեռնիմ իմ որդւոյ թեւերու վրայ, և անոր ձեռքը՝ վերջի անդամ կը ողմէ աչերս ցամաքած . . . :

Եւ ծերունին իմ հայրս էր, իմ բազզահալած ու զժբազտ հայրը . . . :

*

Հեծկլտանքը լուեցնել տուաւ խօսակցիս. ու թաշ-ինակը տարաւ աչերուն, ցամքեցնելու այն տրտա-սուքը զոր կը հեղուր, իր տիտմաթախիծ լիշտակնե-ը քրքրած պահուն:

Պղտիկ հազ մը տիխկաց իր կուրծքէն, և շարու-նակեց :

— Հայրս թաղեցի այդպէս տիսուր զարտգաներու առակ. առանց անկէ լուր մ'անդամ առնելու, մէր տան, մայրիկիս, և իր վրայ. բայց սա կրցայ ըմբանէ՝ որ նա եկած էր իր որդին փնտուելու համար, և հայրական ոէրը ստիպած էր զինք, այդ խոր ծերութեան մէջ պանդխտի ցուազը ձեռք առնելու: Չորս տարի ևս դէռ ու դէն թափառեցայ, մասամոլոր ու խելակրոյս. և օր մը վերջապէս խիղճը զարթնեցաւ մէջս, հանդէպ հայ-րիկի անակիս ու մօրս: Այժմ ամէն ինչ փոխուած էր ինձ համար. կեանքը տարբեր ակնոցով կը տեսնէի. և երբ հայրէնիք հասայ, գտայ մայրիկս գետ ելեք ամ-սուա թարմ գերեզմանին մէջ . . . : Ալ երևակայէ՛ սի-րէիս, երեակայէ՛ այն վիշար, որ կը բեռնաւորուէր այնքան խոր վիշտերու վրայ: Մեր առևնը քար ու քանդ. ինչքերը քրաւուած. ոչ մէկ բան գտայ գոհա-ցուցիչ. և կարծես չորս կողմէն կը շնկային ականջիս,

դու դժբախտութեանդ պատճառ դարձեր ես, պէտք է որ դժբախտութեան մեջ մեռնիս . . . : Թողուցի հայրէնիքը, ուր ոչինչ մնացեր էր իմ նախանի բնակարանէս և կրկին հեռացայ դէպի երկիրներ օտար, ուր և ոչ մի տեղ հանդիսաւ ունէի. քանի որ վիշտն էր իմ բաժինը, ու կեանքիս մէջ ինձ համար չիկար ոչ խինդ, ոչ ժամկիտ: Բանի մ'ամիս առաջ. Բա-րիզի պուլվառներէն միոյն վրայ կը պտտէի, երբ քովէս կին մը կ'անցնէր: Դէմքը ծանօթ թուեցաւ ինձ. բայց փոշին ու ներկը այնպէս մը փոխեր էին, որ կարելի չեղաւ ճշդել իր ով ըլլալը: Շատ կամաց կը քալէր. մերթ կը կենար, կը նեղուէր. կը համար, կը հառաչըր, և տարօրինակ զրութեան մը մէջ էր: Հետեւեցայ իրեն: Ինչ որ յոգնեցաւ, և կառք մը կանչեց: Հետզնատէ իր նայուածքներէն կարծես թէ պիտի ճանչնայի, բայց կ'ակնածէի մօտենալէ, սիսալած չըլլալուս համար: Ես ալ տարբեր կառքի մը մէջ նստելով, շիտակ իր գրնա-ցած ճամբայէն ընթացայ, մինչեւ որ կանդ առաւ, և տան մը զուուր բախեց: Զի մունամ բաւէ՛ որ անրա-րոյական փողոցի մը մէջ կը գտնէի ինքզինքս: Տան թիւը տափ և ետ դարձայ: Հետաքրքրութիւնս հետրզ-նետէ կը շամնար. արգեօք ան ալ ինձ ճանչցա՞ւ. ար-դեօք ո՞վ էր այդ դէմքը որ այդքան ծանօթ կը թուէր ինձ: Երկրարդ օրը ընկերի մը հետ նոյն տունը կը փու-թայինք: Սրային մէջ աղջիկներու խուժան մը մէզ կը շրջապատէ, կը նայիմ շուրջս, վնասածո չկայ. սրբա-լիցայ արդեօք, յուշառեարս կը բանամ, ո՞չ ճիշտ 76 թիւ. ուրեմն ու՞ր է այն կինը, որ փողոցին մէջ ճան-դիպեցայ իրեն: Կը ստիպուէնք հարցնել. մէծ զը-ժուարութիւններով միայն կ'առաջնորդեն մէզ իր աենեակը, պայմանաւ՝ որ հաճոցքի ոչ մէկ ակնկալու-թիւն ունենանք իրմէ: Եկու մանելուս պէս ճանչցայ

զինք. ինք ևս անշուշտ ճանչցաւ զիս: բայց սրտագինք ոչ մէկ ձեւակերպութիւն. պարզ բարեւ մը՝ և ուրիշ ոչինչ: Ահ, բոզանոցի ճախճախուտ աւիններուն մէջ կը գանէի մէկը՝ որ երբեմն իմ պաշտամունքն էր՝ այնքան քաղցր ու անօրինակ. որ երբեմն իմ հագւոյտ զարդն էր, իմ երջանկութեան հանգրուանը, և իմ փառքի երազներու անդին կոթողը . . . : Ինչ է որ կը տեսնէին աչերս. իրականութիւն թէ երազ: Զեռքը ինձ երկարեց. զզչումի խօսքեր կը լսէի իր զալկացած շրթներէն. ինչո՞ւ արդեօք. և ոչինչ զիտէի ևս. մինակ յուզուած կը լսէի, տեսնելով զինք իմ գժբախառութիւններու աւելի ծանր գժբախտութիւններու մէջ:

*

Սիրաը յոգնեցաւ. ու խնդրեց որ վայրկեան մը հանգիստ թողում զինք: Փամերը կը սահէին: Անոք այնքան յուղիչ պատմութիւնները՝ ցնցեր էին զիսում այժմ կը մտածէի, իսկ՝ ձերիսասարդ, ինչե՛ր տեսեր ես քու կեանքի մէջ, և ինչ մուայլ է քու տարտիստ ճակատագիրը:

Պղտիկ շարժում մը, և արդէն կը շարունակէ առանց պատմութեան թելը կրտելու.

— Ահա թէ ինչ տեսակցութեւն ունեցաւ մէջերնիս, այն տիսուր սենեկին մէջ՝ ուր կեղծ էր ամէն ինչ խարդախ թոյր ու բոյր մը տիսուրած չորս զիդ: Տե՛ս թէ ինչ պատմեց ան իր շրթներով. «— Ներէ՛ որ ես քեզ ժխտական պատասխան տուի, որովհետեւ ստիպուած էի արդէն այդպէս ընել: Յանու՞ն իմ բարոյական սրբութեան, կարելի չէր քեզի հետ համաձայնիլ, երբ անդին ուրիշի մը հետ սիրային շատ մտերիմ յալառերութիւններ ունէի, ելլու անդին մօտ օքէն պաշտօ-

նապէս պիտի նշանուեէի և նշանուեցայ: Երկու ամբողջ տարի նշանուած մնացի, խարսամիկ յոյսերով միայն պարուբուած: Շատ միամիտ էի և ամէն ոք կը կարծէի: որ կը խորհէր, կը մտածէր ինձի պէս. բայց շատ սիսակ եմ եղեր: Ան խարեց զիս. երկու տարի իմ սէլս վայելեց, ամուսնանալէ յետոյ՝ տարի մ'ալ թարմութիւնը ինձ տուաւ: Ինք առաջնորդեց զիս այս նեխած միջավայրերու մէջ, ուր անդին զանձեր կը տապկուին: Ինք եղաւ պատճառը՝ որ ևս հեռանամ իմ ծնողքէս, ու այս օտար միջավայրի մէջ մենաւոր բուի մը նման իմ վիշտ ողբամ, ու իմ տանջանքներս քաշեմ: Ահ, անիծու'ի ինք. ահա իր տուած նուերը ինձ . . . — » Եւ յուսսանատ կինը, ցոյց տուաւ այն վէրքերը՝ զօրոնք Միջիկիզը շարեր էր իր փափուկ մորթի վրայ: Ինք ալ սկսաւ ինձի հետ լալ, բայց այնքան յուզուած էր, որ կը սիրեր խօսիլ, խօսիլ անյագաբար, գուրս թափել ինչ որ իր սրտին կը ծանրանար: Եւ շարունակեց այս պէս, «— Ահա զիժակս. ո՛չ շունչ ունիմ, ո՛չ ոյժ. Գրանկախտը մարմինս քըրբեց, և թոքախտը՝ սբուն ներս առպատակեց ու աւերեց: Ես գժբախտ կին մըն եմ այժմ, վանտուած մարդկային շրջանակներէ, տանը մը զիցուհին էի այս ատմ, այժմ անոր ուրբականը, կմախքը: Առեն մը հաւիւր աւորներ կը ւ խոսացին շուրջը, այսօր բարեւող մանգամ չունիմ: Ու ըսել որ բոզերը երջանիկ կ'ըլլան, ահ, սիս'լ, սիս'լ համուզում: կարելի չէ գտնել հանրային կին մը՝ որ մնաց նոյն մնոտի փառքին մէջ, մինչև մահու սնարը. ո՛չ ո՛չ, անօր վարդագայն օքերուն՝ շատ կանուխ կը յաջորդէ զանուութիւնը, և անոր վառ այսերէն՝ շատ վազ կը ցամքի ժպիսն ու խինդը: Ես ողջ մեռած մըն

Եմ այս օր պարոն։ ու՞ր են այն օրերը, որ միատեղ կը նատեինք Պօմնթիի զովասուն պարտէղին մէջ։ ու՞ր են այն օրերը, որ թիթեռնիկի մը պէս ուրախ կը թուշտէի անդադար։ Անցեր են այդ բոլորն, և այժմ վայրիկեանէ վայրիկեան կը սպասեմ մահուանու։ Բայց մէկ նապատակ միայն կը տանջէ դիս։ չեմ սիրել մեռնիլ այս միջավայրին մէջ, այս յարկին տակ, ցոփութեան գիրկը։ գանանքներէ զգուած ու հարփած։ Ու՞ր կարելի է գտնել մէկը, որ զթա վրաս։ ազատէ զիս այդ ժանաժռւաւ վայրէն իմ զզչումի օրերուս, և մեռնիմ գէթ բարոյական յարկի մը տակ, ուր սրբութիւնը կ'արփաթէնք . . . — » Վեր թռայ համբոյր մը զնելու իր այտերուն վրայ զունաթափ, բայց նա արգիլեց ու հեկեկալով ըստւ, « — Այն երեմին քաղցրաբոյր տրուրս, այսօր դժմիսք են ու մահուան անդունու հոն զպող շրթներուն . . . Մի՛ մօտենար ինձ, չի վարդուելու համար այն անտանելի հիւանդութիւններէն՝ որոնք երկար տարիներէ ի վեր զիս մաշեր, հարեր են։ Ափսոս է քեզ. մի՛ թողլ տար շրթներուդ, զպելու այն ամէն այտերու վրայ, ուր զպեր են շրթունքներ բազմաթիւ, և որոնք հաճոյք են տուեր պիզծ հեշտասէներու։ Գնա՞՛. այս փողոցին հետացի՛ր. մի՛ կոխեր այս տուներէն ներս. վայրիկենական հաճոյք մը, կնոջ մը խօլ քրփի՞ը, նազելաձնեմ խայտանքը. պատճառ պիտի զառնան քեզ ենթարկելու այն զառնազէտ վիճակին՝ որու տակ կը ծիւլիմ ես, զժբազու անխելահաս սայթաքող մը։ Վերջին հրաժեշտը տուր ինձ ու հեռացիր, զուցէ շատ կարճ միջոցին լսես մահուան լուրս, բայց չեմ կարծեր որ պիտի ցաւ մանագամ զզաս, որովհետեւ երկա՛ր տարիներ անցեր են. ու քու ունեցած սէրդ հանդէպ ինձ այժմ ցնդեր, աշնէցեր է . . . — » Բայց կը սիսալէր ինք. ես զեռ

իսկ իր սէրով կը խանձէի, և դառնալով իրեն ըսի. « — Ես սիրած էակս կը սիրեմ նմանապէս իր տառապանքի օրերուն. այժմ դու արցունք կը քամես քու սայթաքումիդ վրայ, ես պէտք է այսօր գուլս քաշեմ քեզ այն վիճին, որը այդքան ատելի դարձած է քեզի։ Չեմ թողսուր որ անչնչանաս այն մահճին մէջ՝ ուրկէ զզուեր, գաներ ես . . . — » Վերջապէս շարաթէ մը զինք Պօլիս փոխադրեցի. և սենեակ մը վարձելով՝ յանձնեցի շատ մօտ բարեկամուհներէս միոյն խլնամքին։ Ասկէ շարաթ մ'առաջ լուր բերին ինձ, թէ՛ օրիորդը քեզ կուզէ։ Հեւ ի հեւ վազեցի՝ մօտալուտ աղէտն արգէն խակ զզացած ըլլալով։ Սենեակէն ներս մըտնելուս պէս տեսայ զինք հողեւարքի տրոփումներու մէջ. աչքերը խորն էին ինկեր. դէմքը սեցեր. և շունչը վայրիկեանէ վայրկեան զադելու տրամադրութիւնն ունէր։ Բացաւ աչերը, տեսաւ որ լալախափ կը կանգնիմ ընդդէմ իր մահու մնարին. Ցած ձայնով մը սս չափը կրցաւ մրմնջալ. « — Ես կը մեռնիմ խոր չնորհակալութիւններս թողլով քեզ, որ անարգողիդ շամպեցիր խնամք ու դորով. քեզ ատողին՝ սէր ու համականք ցոյց տուիր։ Անէ՛ծք տուր ինձ, որովհետեւ քու կեանքդ ամպուեցի. երջանիկ և զի՞ր ու մոսցիր զիս՝ քանդի յիշատակնելուդ մէջ ոչ մի փայլուն հետք թողուցի . . . — » Փակեց աչքերը, ու վախտ մարմինը պղտիկ ցնցումէ մը յետոյ, արդէն անչնչացեր, լըմինցեր էր . . . եւ ահա խոկմունքիս, մտածմունքիս պատճառները։ Անզգոյշ սէր մը վճացուց ամբողջ գերշամսան մը. և իմ կեանքս այսօր կը վասի ցընորքներու և զառնութեան հսոյին մէջ։ Այսօր նոր արթնցած իմ անխորհուրդ քայլելէս՝ ինքզինքիս կը հարցնեմ, Ան՞ր թէ տառապանք . . . Այժմ անցեր է թալմութիւնը կեանքիս. հիւծեր, խանչեր, մէկեր

Ամ: Ալ ինձ համար կեանք չիկայ: Մի՛ փնտուեր քովս
ու բախութեան պղտիկ նշոյլ մ'իսկ : Այդպէս պիտի
անցնին օրեւս, մինչև ևս ալ գրկեմ ու հողը, ու
թողում առ աշխարհը զրուժան, ուրիէ ոչ մի վայելք
հետ կը տանիմ . . . :

* *

Վեր բարձրացուցի աչերս, լուսնակը կը փոխէր
գէպի Փեադիս հանէ, և Տօլմա - Պաղչեի ծովափը՝ կը
ծփար ու կը ծփծփար, պայքարելով լուսնոյ ցոկքե-
րուն հետ: Սինէմափի վերջին վարագոյը բարի զիւեր
կը մազթէր հանդիսականներուն, և ցողեկան խոն-
ջէնքէն ժամունու ու զուարձանալու համար հոս հա-
ւաքուող բազմութիւնը՝ շարան շարան դուրս կը
թափի:

Կը թողում երիտասարդը իր խոսքքին հետ գէպի
Բանկալիի ուղղուելու, և ես թերա կը դառնամ, իր
որոտայոյզ պատմութիւններէն յուղուած ու մտազրադ:
Լման մէկ ու կէս տարի կ'անցնի այդ օրէն, երբ այսօր
գժբախտ լուր մը եկաւ յիշեցնել ինձ այդ միշտակ-
ները՝ այնքան հոգեցունց և մոայլ: Երիտասարդը՝ հե-
ռուառ երկրի մը մէջ անձնասպան է եղեր . . . : Ե՞ն
ալդէն այդ պիտի ըլլար իր վախճանը ըսի, ու խոր
հողոց մը քաշելով՝ միշեցի իր այն զգայուն և հըրա-
հանդիչ բառելը, Ակ քե տառապանի . . . :





ՓԱՐԱՍ ԳՐԱՎԱՃԱՌՈՒՑՈՑ

ՏՐԱՊԻՉՈՒ

Տանկահայ եւ մոռահայ ամեն տեսակ զրեր
ստանալով ինմար , ու մել ձերմակեան - Զաբարեան
գրատունը , Տրապիզոն :

ՊՐՈՆԵՐԻ ԿԵՐՈՆԱՑԵՐԻ Ե ՏՐԱՊԻՉՈՆ Ա. ԶԱԳՈՅԵԱՆ ԳՐԱԽԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Ազգային գրադարան



NL0313092

